

տէրութեանց հիւպատոսներն անգամ նոցա կատաղութենէն չազատեցան: Ապոլիւլ-Գատըրքաջասիրտ մէջայիրցի էմիրը 12,000 քրիստոնեայ միայն կրցաւ ազատել, զանոնք իւր տունն ու վրանին մէջ պահելով՝ խումբ մը բազմաթիւ ու ընտիր զօրաց պաշտպանութեանը տակ: Մեծահոգի էմիրը ընդունեցաւ իւր տունը նաեւ Ռուսաց, Գաղղիացւոց եւ Ցունաց հիւպատոսները, որոց տներն ալ այրուեր ու կողոպտուեր էին:

Այս կերպով անպաշտուան քրիստոնեաները բոլորովին ջարդելէն ետքը՝ վայրենի

կրօնամոլները մէկ մէկ կատաղի գաղան գարձած, նոր նոր արիւններու ծարաւի՝ վաղեցին որ նորա տունը ապաստանած քրիստոնեաներն ալ իրենց ձեռքը տրուին. բայց Ապոլիւլ-Գատըրքաջասիրտ վարեց մերժեց այն մոլեգին խումբնը, եւ այնպէս 12,000 անպաշտպան քրիստոնեաները էմիրին քաջութեամբն ու մեծահոգութեամբը՝ կատաղի գաղանաց ձեռքէն ազատեցան: Զարմանքը այն է որ ոչ ումանեան զօրքերը, եւ ոչ Դամասկոսի իշխանները արգելք ըլրին ամեննեւին Տիւրքիներուն որ քրիստոնեաները չչարչարէին:

### ՆԱՐԴԻՒՏ ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՔԱՐ.

Երեսուն տարի առաջ պարոն Իզնար Օտեսացին գիւտ մը հնարեց, որով սկսաւ արուեստական քարեր շինել ծեծած հողէ, ու այն քարերով իւր գեղին մէջ՝ Օտեսսայի մօտ՝ բաւական մեծամեծ շէնքեր շինեց: Այս շէնքերը 30 տարուան մէջ ամեննեւին նորոգութեան կարօտ չեն եղած. միշտ տաք, չոր ու ճիններէ ազատ գըտնուեր են: Օտեսսայի գիւղական տնտեսութեան ընկերութիւնը քանի՛ անգամ այն շէնքերը զըննել տուեր ու միշտ վլայութիւն ընդուներ է նոցա գերազանցութեան ու աղէկութեանը համար: Այս արուեստական քարը Օտեսսայի շէնքերուն գործածուած սովորական կակուղ քարէն աժան կուգար. սակայն այս ամէն աղէկութիւններուն չնայելով, պարոն Իզնարին գիւտը՝ բանեցրնող չեղաւ, վասն զի իրեն առաջին գործիքները գործածելու համար հարկաւոր էր 8 զօրաւոր աշխատող եւ մէկ փորձ վարպետ մը: Անցեալ տարի պարոն Իզնարը նոր գործիք մը պատրաստեց որ առաջուան ամէն դժուարութիւններէն ազատ է, եւ միայն 3 հասարակ գործաւորի կարօտ՝ որ առանց մասնաւոր վարպետութեան կամ վարժութեան կարող են 10 կամ 12 ժամուան մէջ 400 քար շինել՝ ամէնն ալ կանոնաւոր ձեւով, երկայնութիւնը 2 կանգուն, լայնութիւնն ու թանձրութիւնը 1 ու կէս: Այս արուեստական քարով շինուած շէնքը եռապատիկ աւելի աժան կնատի՛ քան թէ Օտեսսայի կակուղ քարէն շինուածը, եւ տաքութեան ու չորութեանը կողմանէ անկէց շատ գերազանց է:

Ասոնց հարիւրը՝ (որ կրնայ շէնքին տեղայն վրայ՝ ին գտնուած հողէն շինուել), մէկ արծաթ ըուպիէն պակասով կինի. իսկ անոնցմով պատ որ շարուի, մէկ ծողաշափին 75 քոփեկէն աւելի չերթար. վասն զի անոնց կանոնաւոր ձեւը շատ դիւրութիւն կուտայ գործաւորներուն ու կիրի (քիրէնի) կարօտ չէ: Անկէց իզատ, այս քարէն շինուած շէնքին մէջ իսկոյն կարելի է բնակիլ, վասն զի ամեննեւին խոնաւութիւն (նէմութիւն) չունենար:

Իզնարին այս գիւտը շատ մեծ օգօւտ պիտի ընէ ամէն տեղ, թէ՛ հասարակաց ընդարձակ շէնքեր շինելու, եւ թէ գիւղական խրճիթներ: Մէկ մարդ կրնայ քանի մը օրուան մէջ Իզնարին գործիքովը տան մը համար պէտք եղած քարը պատրաստել: Ընդհանրագէս քարէ շէնքերը անոր համար սուղ կնստին որ հեռուէն քարը բերելը դժուար է՝ նաեւ այն տեղերն որ քարահնաքերը մօտիկ են: Իսկ պարոն Իզնարին գիւտովը արուեստական քարը նոյն տեղը կշինուի սեւ հողէ, կամ կաւէ կամ աւազախառն հողէ, եւ այն: Տարակոյս վլայ որ այս քարով շատ աժան եւ դիւրին կերպով կրնան երկրի տէրերը իրենց գեղերուն մէջ գեղեցիկ ու հանգիստ բնակարաններ շինել՝ թէ՛ իրենց եւ թէ գիւղականց համար:

Իզնարը իրեն օգտակար գիւտին համար արտօնագիր ընդուներ է, եւ պատրաստ է միաբանելու շէնք շինել ուզողներուն հետ որ իրեն գործիքովը արուեստական քար շինեն: